

# ԱԶԳԱՅԻՆՔ Ի ՌՕՄԱՆԻԱ.

(Տես յէջ 6)

1866-ին Պօդուշանի աղգայինք բարեգործական ընկերութիւն մը կազմելով, այսօրուան օրս 60,000 ֆռանգ ունին. այս դժամագլխոյն եկամառվ կը պահեն աղջկանց դպրոցը, և կ'օգնեն աղգային կարօտելոց։ Ցաւալին այն է, որ այս քաղքին մէջ հետ գհետէ զգալի կերպով կը նուազին հայերը՝ երկու պատճառի համար։ Մ'էյմը որ հրեայք տեղայն վաճառականութեանը տիրելով, հայ երեսասարդները կ'ստիպուին թողուլ քաղաքը և ցրուիլ ասդիս անդին։ և մէյմըն ալ՝ հայերը կամ շատ ուշ՝ և կամ ընաւ չեն ամուսնանար։ —

Ռօման, 80 ընտանիք կան աղգային, իսկ շրջակայքը 40։ Ռօմանի մէջ հրաշալի եկեղեցի մը ունին ի պատիւ Ամէնօրհնեալ կուսին Մարիամու. ունին քահանայ, տիրացու և վարժապուն։ Քաղաքիս հայերը առհասարակ լաւ վիճակի և կարողութեան մէջ են. կան մէջերնին մեծամեծ կալուծատեալը. Թէոդորս Սողոմոնեան և Դանիէլ Սիմոնովիչ առաջին ընտանիքներն են, որոնք ասկէ 40 տարի առաջ իրարու հետ ընկեր ըլլալով, ուխտ ըրին, որ եթէ գործերնին յաջողէ Աստուած, փառաւոր եկեղեցի մը կանգնեն։ Սրտանց ըրած խոստմունքնին լսեց Աստուած, և գործերնին յաջողելով, կատարեցին ուխտերնին 120,000 ֆռանգով հոյակապ եկեղեցի մը շինելով եռքի ատեններս։ Օր մը նոյն իսկ Ռօմանիոյ թագաւորը Դանիէլ Սիմոնովիչն առնել գնաց, որ այսօր թէպէտ կը հանգչի ընդ արդարս՝ բայց երջանիկ յիշատակը կենդանի է ամենուն սրտին մէջ։ Ռօմանի հայ օրիորդը կարելի եղածին չափ օտարի հետ չ'ամուսնանար։

Եաշ, ատենօք Պուղտանի կամ Մոլտաւիոյ իշխանութեան մայրաքաղաքն էր, որ թէպէտ կորսնցուց հիմայ իւր առաջին փայլը, այնու հանդերձ Պուղուրեցդէն ետքը՝ Ռօմանիոյ առաջին քաղաքը կը սեպուի։ Այս քաղքին մէջ 90 ընտանիք կան աղգային, իսկ շրջակայ գեղերը 35-40։ Երկու եկեղեցի ունին. մէկը ի պատիւ Աստուածածնայ, և միւսը Սրբոյն Գրիգորի Հուսաւորչի։ Գերեզմանատան մատուռը 1883-ին շինուեցաւ։

Ունին քահանայ, տիրացու, և ամենափոքր տղայոց համար վարժատուն։ Տարիներով առաջ՝ խաչերես Գարագաշեանի հիմնած դպրոցը, շատ օտարազգի տղայք ևս կ'գան։ Հայերը ըստ մեծի մասին վաճառականութեամբ և արուեստով կը պարապին հոս, թէև կան մէջերնին նշանաւոր բժիշկներ, փաստաբաններ, համալսարանի վարժապետներ, նկարիչներ, ճարտարապետներ և տէրութեան պաշտօնեայներ։ Հոս կը տպուի Թէոդորոս Պալաժանեան ազգային խմբագրապետին «Curierul» անունով լրագիրը, որ մեծ ընդունելութիւն գտած է ընթերցող հասարակութեան դիմաց։ Քանի մը տարի առաջ ազգային տպարան մ'ալ կար եալ, ուր ըստ մեծի մասին հայերէն դասագրքեր կը տպուէին։

Դրրկու-Հօգնա, ընդ ամէնը 60 ընտանիք կան, որոնք ունին եկեղեցի մը յանուն Ցիրամօր կուսին, քահանայ և տիրացու մը։ Դպրոց մըն ալ ունին «Աստուած տայ» անուամբ։ Քաղաքիս հայերը վաճառականութեամբ և երկրագործութեամբ կ'ապրին։ Աւագ ուրբաթ օր մը, Դրրկու-Հօգնայի հայերէն մէկը, Ֆօգշան քաղքին եկեղեցւոյն պարտէզը գանգատելով իւր ազգայիններուն ըստաւ։ «Յանցաքը եկեղեցականաց է, որոնք չեն ջանար Գրիգոր լուսաւորչի ժողովուրդը օրէ օր բարձրացնել փառք Ռօմանիոյ մէջ, որպէս զի պարծանք ըլլան և ուրախութիւն հայոց ազգին։ Մեր պապենսական աւանդները և զգացմոնքները հանեց՝ մեր սրտէն՝ ժամանակին երկաթեայ ձեռքը։ Իշուառ բաղդը հոս օտար համաստեղութեան ներքեւ ձգեց զմեզ, ու հեռացանք մեր սիրելի ու քաղցը հայրենեաց աչքերէն, որք մոռցան զմեզ. չենք ճանչնար մեր նպատակը և պարտքերնիս չենք կատարեր.... Ունիմ ծ տարեկան զաւակ մը, որ ամէն առաւօտ կու լայ կ'ողբայ՝ և չուզեր դպրատուն երթալ. ոտքերը գետին զարներով կը պօռայ կը կանչէ ըսելով։ «Կանդնէ ինձի համար ազգային դպրոց մը, ու հոն զրկէ զիս որ հայերէն սորում»։

Թէօդէնձէ, 40 ընտանիք կայ. քաղաքին արևելեան կողմն է եկեղեցին՝ յանուն Սրբուհւոյ կուսին։ Ունին քահանայ մը Ցէր Գարբիէլ Լիմիննեան, որոյ բնակարանը անմիջապէս եկեղեցւոյն քովն է. նոյնպէս նաև երկսեռ վարժատուն մը։ Դաստան մէջ կախուած է Ա. կարոլոս թագաւորին և Եղիսաբեթ թագուհոյն կենդանագիրները, զորս ի Ռօմանիա ամէն ազնուականաց տները կարելի է տեսնել։ Աշակերտաց սորուած ուսմոնքները ասոնք են. Հայերէն ու Գաղղիարէն լեզու, հայոց պատմութիւն, կրօնագիտութիւն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն և ե-

բաժշտութիւն։ Քէօսդէնձէի հայերը ըստ մեծի մասին կեսարիա և փոքր Ասիային եկեր են։ Քաղաքին վաճառականութիւնը թէպէտ հայոց, հրէից և յունաց ձեռքն է, բայց ազգայնոց ոչ ոք կը հասնի, որոց մէջ մեծամեծ վաճառականներ կան, ինչպէս են Ֆրէնկեան եղբարք, որք բառասունի չափ խանութ ունին. իսկ Տօպրուճայի վաճառականութիւնը կոպաէնեանց ձեռքն է։ Հոչակաւոր վաճառականներ են նաև թովմանանեանք և թորունանք. իսկ Մաթոս Համբարձումեան մեծ կալուածատէր է։ —

Կալած, Դանուբ գետոյն եղերքը ընդարձակ նաւահանգստով՝ գեղեցիկ ու վաճառաշահ քաղաքը 50 ընտանիք կայ ազգային, որոց մեծագոյն մասը Սուջովա, Պօդուշան, Եաշ և Ռօմանիոյ ուրիշ քաղաքներէ եկեր են ի կալած։ Ի պատիւ Ամէնօրհնեալ կուսին Մարիամու փոքրիկ բայց գեղեցիկ եկեղեցին 1858-ին և դարձեալ 1863-ին նորոգուեցաւ, որուն տարեկան մուտքն է 2000 ֆրանդ։ Եղեղեցւոյն մէջ ունին ասոնք շարական մը, որուն ներքին մէկ կողքը լի է յիշատակադրութեամբք, զորս տարին մի անդամ, աւագ ուրբաթ օրը միայն կը կարդայ քահանան եկեղեցւոյն մէջ հետևեալ արարողութեամբ։ Հաւատացեալք քահանային հետ մէկտեղ հանդիսաւոր կերպով թափօր կելլեն, ու եկեղեցին դառնարով, քահանան աւետարան մը կը կարդայ, զոր լմցնելով, կ'սկսի կարդալ շարականին կողքին վրայի գրուածքը « Յիշեա Տէր զհոգիս հայրապետաց, վարդապետաց, քահանայից, դպրաց, ծերոց և տղայոց որք աստ ննջեցին »։ Ասոնք ըսելով, դարձեալ թափօր կ'ելլեն առաջինին պէս, և երկրորդ աւետարան մըն ալ կարդալէն ետքը, քահանան կ'սկսի շարունակել շարականին մէջի գրուածքը « Յիշեա Տէր զհոգիս ննջեցելոց և առաձինն զջեառն Մինասայ և Գէորգայ քահանայից »։ (շարականին մէջ թէպէտ չկայ յիշատակութիւն. բայց հաւանական է՝ թէ յիշեալ քահանայից ժամանակը շինուած ըլլայ եկեղեցին)։ Երրորդ թափօր մ'ալ ընելով, աւետարանէն վերջը, քահանան հետևեալ մաղթանքով կը կնքէ արարողութիւնը. « Յիշէ ով Աստուած իմ, նախնի հայրենիքէն հեռացած, ու հոս օտարութեան մէջ մեռած և թաղուած մեր անյիշատակ ազգակիցները. և որոնք այս եկեղեցւոյն շինութեանը ու պայծառութեանը օգներ են, քուկին ամենառատ ողորմութեամբդ դատաստանին օրը վարձատրէ զանոնք»։ —

Իպրայիլ, որ նոյնպէս Դանուբին եղերքն է, ազգային ընտանեաց թիւը 50-ի կը հասնի, որոնք ունին իրենց ազգային քահանան և եկեղեցին։ Ամառը մինչև 400 հայ աշխատաւորք ասդիէն անդիէն կը ժողովն հոն աշխատութեան համար։ Տե-

զացի հայոց՝ մեծագոյն զբաղմոնքը վաճառականութիւն է : ի-պրայիլ թէ և փոքր քաղաք է, բայց վաճառաշահ ըլլարուն պատ-ճառաւ տարին առ նուազն 1000 շոգենաւ կը մտնէ իւր նաւահան-դիստը, որոնք այլ և այլ աշխարհներէ ապրանք բերելով, անկէց ցորեն, գարի, ալիւր, լորիա և կանաչեղեն կը տանին :

Բոլոր Ռօմանիա՝ Քէօսդէնձէի հայերուն պէս ազգասէր չկայ, անոր հակառակը իպրայիլի հայերուն պէս ալ ողորմելի չկայ ամբողջ Ռօմանիա, թէ ազգասիրութեան և թէ իրենց կացու-թեան նկատմամբ : —

Ընդհանուր տեսուրիւն իօսաճներնուս վրայ : — Հաւատոյ համար հալածեալ ազգայիններէն 40,000 ընտանիք արտասուա-լից աշգբ թողուցին իրենց նախնի խանձարուքը, հրաշակերտ ու փայլուն մայրաքաղաքը Անի՝ յամի Տեառն 1060, որոնք ասդին անդին ցրուելով, ստիպուեցան ստար հայրենեաց զաւակ ըլլալ, որպէս զի ազատին հեթանոսական վայրագ ճիւաղներէ : Այս անբաւ բազմութիւնը հետզհետէ պակսելով, առ ժամն ի Ռօմանիա 1500 ընտանիք միայն կը գտնուին, առանց հաշուելու 1300 հայազգի աշխատաւորները, որոնք ամառը կալած, իպրայիլ և Քէօսդէնձէ քաղաքները կու գան՝ ստակ վաստկելու համար, ու ձմեռը դարձեալ իրենց տեղերը կը դառնան : —

Ռօմանիոյ ազգայինք ընդհանրապէս վաճառականութեամբ, երկրագործութեամբ և այգեգործութեամբ կը պարապին, թէ և անպակաս են մէջերնին ուսումնականք : Առևտրական անձնները Եւրոպիոյ մեծամեծ տէրութեանց վաճառականաց հետ վերաբե-րութիւն ունենալով՝ հետերնին առուտուր կ'ընեն : Նշանաւոր են հաւատարմութեան և գործունէութեան կողմանէ, և վստահանալի ամէն բանի նկատմամբ: Վաճառականք մի միայն հայազգի երի-տասարդներ կ'ընդունին իրենց պիտոյիցը համար, վասնզի ա-նոնց հաւատարմութեան և ճարպկութեան՝ ոչ մէկ ազգ մը կընայ հաւասարիլ : — Ռօմանիոյ տէրութեան բանտերը՝ և ոչ մի հա-յազգի կարելի է տեսնալ՝ որ նշան է իրենց բարեկրօն ազնիւ կենցաղավարութեան : Վիճակնին և ապրուստնին շատ աղէկ է, որով և աղքատ մարդ քիչ կայ մէջերնին : Աշխատութենէ չեն փախչիր . ողորմած և արդարասէր են . քաղաքական ամենայն առաճնաշնորհութեանց ուրիշներուն հետ հաւասար իրաւունք ու-նին, և պարտաւորեալ են զինուարական ծառայութեան՝ ըստ օրինաց Ռօմանիոյ տէրութեան : —

Ամբողջ Ռօմանիա 20 եկեղեցի ունին ազգայինք, և 19 քա-հանայ : Քրիստոսի ծննդեան, զատկին և ուրիշ մեծամեծ տօնե-րու՝ եկեղեցիները լի են հաւատացեալներով : Եերերը հաւա-

տարմութեամբ անխախտ կը պահեն իրենց նախնեաց աւանդները, յիշատակները և աղգային յատուկ սովորութիւնները: —

Ծնդ ամէնը՝ 7 աղգային վարժատուն կայ ի Ռօմանիա. ուսանողաց թիւը կրնանք ըսել 200, մանչ և աղջիկ մէկտեղ. ասկէ զտա 8 տարեկանէ մինև 20 տարեկան աշակերտ՝ 400-ի չափ տէրութեան վարժարանները կը սորուին: —

Յաւելուած. — Թէպէտ և մեր սահմանէն դուրս է ներկայ յաւելուածս, բայց հետաքրքրական ըլլալով՝ յիշատակութեան արժանի է:

Մուշտիկ\*, այն քաղաքներէն է՝ ուր որ Անիէն փախած հայերը եկել են ապաւիներու: Ժամանակով 700-800 ընտանիք կար հսն աղգային, իսկ հիմայ 80 ընտանիք միայն, և շրջակայ գիւղերը 40: Այս քաղքիս մէջ նոր եկեղեցի մը ունին աղգայինք Սուրբ խաչ անունով. իսկ ունեցած 7 հին եկեղեցիներէն, յանուն Սրբուհւոյ կուսին նուիրածը միայն մնացեր է անվսաս, որ մեծ ուխտատեղի է, ուր ոչ միայն հայեր այլ և օտարազգիք, և հրէայք անդամ ուխտի կ'երթան խոռոն բազմութեամբ: Աստուածածնայ վերափոխման օրը կենդանիներ մատաղ կընեն և կը բամնեն աղքատաց, ըստ նախնի սովորութեան հայոց: Ուրիշ սրբազն տեղիք կամ բոլորովին անյայտացեր են և կամ աւերակ են դարձեր. եղածներուն մէջ յիշատակաց արժանի է Ս. Օքսինստիոսի անունով վանքը, որուն քով բլրակ մը կայ, ուր զատկին ութերորդ օրը կը ժողուին Սուջօվայի հայ երիտասարդները և օրիորդք, բերելով հետերնին մէյմէկ կարմիր հաւկիթ խաղալու համար: Կարդաւ ամէն խաղցող՝ կարմիր հաւկիթը ձեռքը առած, մարմույն այլ և այլ մասանցը դպցներով զայն կ'ըսէ. « Եթէ ցաւի գլուխս, աչքս, ականջս, ոտքս կամ բոլոր մարմինս, ամենայն ցաւերս՝ անցնին այս հաւկիթին մէջ, և հսն մնան ուր որ նետեմ ես զասիկայ »: այս ըսելով բոլոր ուժովը կը նետէ հաւկիթը: —

Սուջօվայի հայերը երկու քահանայ ունին, մէկ տիրացու և սկզբնական ուսմանց դպրոց մը: « Անի » անուամբ բարեգործական ընկերութիւն մի ևս ունին: Ասկէ քառասուն տարի առջ հայութիւնը աւելի ծաղկեալ վիճակի մէջ էր հոն՝ վամսզի դեռ կենդանի էր Աստուածատուր Զունդ ասպետը, որ մեծ կարևորութիւն կու տար աղգային դաստիարակութեան և յառաջադիմութեան, այնու հանդերձ Սուջօվայի աղգայինք Ռօմանիոյ հայերէն շատ աւելի աղգասէր են, և ամէնքը կը խօսին

\* Կալիծիա գաւառին՝ Պուգովինա նահանգին քաղաքներէն մէկը: Մասն տէրութեան Աւտորիոյ.

իրենց մայրենի լեզուն . քաղաքին հրէայներն անդամ գիտեն հայերէն : Այս տեղի հայերը կ'ըսեն թէ « մայրենի լեզուն իբրև ժառանգութիւն վիճակելով մեզի , պարտական ենք զայն հաստատուն պահել , և առանց փոփոխութեան աւանդել մեր որդոցը և թոռներուն » : Յապացոյց իրենց հայրենասիրութեան ահաւասիկ օրինակ մը :

Օր մը ի պատիւ վարդանանց տօնին՝ հայոց ընկերութիւն մը մեծ հանդէս կատարելով , ծերունին ըննդուլեան ասպետը , որ այժմն կայսերական նօտար է Սուջօվայի մէջ , այսպէս խօսեցաւ իւր ազգայիններուն : — « Սիրելի որդեակք , բերանացի կտակիս ուշ դրէք , զոր իմ պապէս լսելով ձեզի ոլ կը պատմեմ , որպէս զի դուք ալ ձեր որդւոցը և թոռներուն աւանդելով զայն , մինչև ի կատարած աշխարհի անխախտ մնայ : Սիրելի երիտասարդք , մեք ձերերս , որ դեռ կը վայլենք արևոն լոյսը , անտարակոյս չի պիտի տեսնենք այնշափ գարուն՝ որչափ անցուցեր ենք , որով մտիկ ըրէք առած խորհուրդիս , վասն զի դուք պիտի ըլլաք մեր յաջորդները : իբրև աւանդ կը թողունք ձեզի Աստուծոյ մեզի տուած հայկական լեզուն , մեր յարգելի Սրբոյն Գրիգորի լուսաւորչի հաւատքը , մարտիրոսներով պասկեալ մեր սուրբ եկեղեցին , տեղույս հայութիւնը , մեր նախնեաց գեղեցիկ յիշատակը , որովհետեւ այս կերպով միայն կրնաք հաստատուն պահել հոս՝ մեր ազգայնութիւնը : Դուք մեր շառաւեղներն ըլլալով՝ վստահ ենք թէ ինչ որ կը յանձնենք ձեզի հաստատուն պիտի պահէք , և չի պիտի կորանցնէք : Վառ մնայ և արծարծի սրտերնիդ հայրենեաց համար , և անարատ պահեցէք ամէն տեղ և ամէն ժամանակ հայ անունը , որ փառք է ձեզի և պարծանք , ինչպէս որ մենք պահեցինք և պահպանեցինք , մեր նախնեացմէ ժառանգած այս անդին գանձը : Սիրեցէք մեր հայ ազգը՝ զոր Աստուծոյ անհուն գօրութիւնը և Աքրահամու օրհնէնքը ցայսօր կենդանի կը պահէ : լաւ գիտեն ծերունի հասակակիցներս , որ հայրս մեռնելու ժամանակ Յակոբ նահապետին պէս կտակ մը ընելով հոգին երկինքը զնաց , մի և նոյն կերպով ես ալ , որ 86 տարի ապրելով մօտ եմ գերեզմանին՝ բերանացի կտակս կը յանձնեմ ձեզի . մի մոռնաք զանոնք , և ձեր ծերութեան տարիները՝ իբրև ժառանգութիւն՝ աւանդեցէք դուք ալ ձեր որդւոցը » : —

Հ. Ն. Ջիգի